

բութինք : Մենք կ'ողենք որ օտարները մեզ
մյարդեն : բուց յարգուելու համար պեսք է
որ արժանի ըլլանք յարգանքի : ոյսպէս վա-
ռակով հանձնաք Զէյթունի : մեզ յարգանքի
անարժան կացուցած կ'ըրանք :

Զանանք գէթ այժմ . թէպէտ ո՛ւշ . — յար-
մանել մեր յանդամքը, սրբել մեր ճական այս
տօմօթարեր արասը : Վէտք է որ Զէյթունի որ-
րերուն ի նպաստ բացուած հանգանակու .
թինէն ձևանայ գումար մը այնքան կարե-
սոր, որ հնարաւոր ըլլայ անով ոչ միացն որ-
բանց մը առատանել այսեղ, այլ եւ հե-
ւանդուց մը : Հիւանդանց ու որրանց
հաստատելի «Քատարան» դոր մը ընկն չէ,
թուրք կառավարութիւնը արգելիք յարցա-
նելու ո եւ է իրաւոնք չի կրնար ունանալ .
նոյն իսկ եթէ արգելք յարցանել ուզեր,
եւրոպական տէրութիւնները, — որոնք 1895ի
Զէյթունի հաշտութեան գանձագիրը վաւե-
րացնելով իրենց մասնաւոր պաշտպանու-
թեան տակ ասին Զէյթունը . — վասանարար
պիտի օգնեն մեզի որպէսզի այդ ծրագիրը ի-
րագործուիք . ուրիմբ առանց ու եւ վարանման
բոլոր դասարակի Հայերկ պարտաւոն են մաս-
նակից այս հանգանակւորեան : Գուլով քանիք
մը Զէյթունցի պատանիներ և երկաթագործ-
ութիւն, զինեղործութիւն եւ կայեղործու-
թիւն սորվելու համար » Եւրոպա զրկելու գա-
ղափարին, զոր կ'առաջարիէ «Զէյթունցի»,
ատի շատ զիւրակ կընայ բրականանալ : մեր
հարուստաներէն — մանաւանդ Խուսահայ —
կան շատեր որ աղբատ ուսանողներ եւրո-
պական համալարանները կը դրին իրենց
օգնութեամբ, որդ ոչ մէկ հայ ուսանող այն-
քան արժանի չէ օգնութեան, որքան Զէյ-
թունցի պատանիները . մեր հայ հարուստաները
կրնան անմիջապէս նկատողութեան առնել
այս կէտը, եւ իրենց պարտքը կատարել : «Եւ-
րոպայի հայ Ուսանողաց Միութիւնն ալ
կընայ, եւ պարտի, այս խնդրոյն վրայ ու-
շագործին զարձնել եւ իր աջակցութիւնը
նույրել այս գործին :

Ապունան մը «Իրէ» անուանելով մեր խիզ-
ճը թեթեւ ցուցած չենք ըլլար : Ամրողն հայ
պզես ԱՊՒԴԱՆՆԻՆ ՀՍԻԱՍԱՐԱԾ Կ. Հ. Ա. Յ. եթէ
շարունակէ իր անտարբերութեանը մէջ յա-
մենաւ հանգէպ Զէյթունին, որովհետեւ պա-
րագաներ կան ուր անտարբերութիւնը այն-
քան ոճրագործ է որքան դաւանանութիւնը :

ԱՐՃԱԿ ԶՈՂԱՆԵԱՆ

ԱՍՏԼԸ

•—•

Վառարանին դէմը նստած առանձին .

— Վայ հընոց ես ալ, անոր մըսերիմ : —
Երբ խօս վախուար կը զիտեմ վաս բողին :
Հզուոյդ թըուիքը կը յիշեմ, եղբա՛յր իմ :

Երբ, մըսածկոտ, կուգամ նստարի ծովուն գէմ,
Որ խանըւի մորմուք անոր ծըփանքին .
Ալեակներուն փշրբւիլը կը դիտեմ :
Եւ ֆշրումը կը յիշեմ, ա՛խ քու կեանքին :

Վերջալոյսէն ըսփոփանք մը կը յուսամ .
Բայց կը մարի անոր անուշ շտղն ալ շուտ .
Երբ կը քաշուի կ'երթայ արեւը Փարթամ,
Եւ կը յիշեմ մարիլու քու աշքերոււտ :

Արեւին տեղ՝ աստղեր հիմա կը փայլին
երկնքին սեւ կամարին վրայ անսահման .
Կը հիանամ աս մէկուն քաղցըը ցուքին .
Աստուած, կ'ըսեմ, այդ բոցն եղբօրս է նըման :

Հոգի՞դ է ան անշուշտ, եղբա՛յրս : ո՛ր իրեն
կը քաշէ, միշտ իմ նայուածքը արդունքուտ .
Եւ կը գատի ինձ անհունին խորերէն ,
Ու կը հաւատմ թէ երջանիկ ես գուն հոտ :

ՈՍԿԻ Ա. ԶԱՐՔԻՑԱՆՆ

Պղիմ Բուլ

- Ֆ Ֆ -